



# ՄԱՍԻԱՑԱԴԱՒԻ

Ա. ԿԵՏՈՅ. ԳԵՐԵ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԺԱՄԱՆԱԿԻՍ ԵԿԵՂԵՅԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԿԱՆՆԵՐԻ,

Բ.

**G**րուպացի աղջաց մէջ, կամ  
թէ աւելի ճիշգ խօսելով՝ ա-  
րեւմտեան եւրոպացւոց մէջ,  
դիմաւորապէս երկու տեսակ  
մարդիկ սասատիկվրէժինդրու-  
թեամբ դէմ ելած են ժամա-  
նակ ժամանակ իրենց եկեղե-  
ցականներուն առ հասարակ. մէկ մը՝  
բողոքականները, եւ միւս եւս՝ թե-  
թեւահաւատ մարդիկ. Բողոքականները, այս-  
ինքն փրօքարանները, չոտմայ պապերէն  
մէկանիին անկարգ վարքէն ու փառասի-  
րութենէն առիթ առնելով, նմանապէս քա-  
նի մը եպիսկոպոսաց կամ քահանայից ըրած  
անկարգութիւնները մէջ բերելով, ջանա-  
ցեր են ամէն ժամանակ այնպէս հասկըցընել

աշխարհականաց՝ թէ կատինացւոց եւ Յու-  
նաց եւ ամենայն աղջաց ամենայն եկեղեցա-  
կանին ալ նոյնպէս անկարգ, նոյնպէս փա-  
ռամոլ, նոյնպէս արծաթասէր, նոյնպէս կեղ-  
ծաւոր, նոյնպէս վատ, նոյնպէս անգութ,  
նոյնպէս մարդատեաց, նոյնպէս աղջատեաց,  
նոյնպէս անխողմտանք մարդիկ եղեր են.  
Ի՞նչ է եղեր արգեօք մաքերնին՝ այսպիսի  
ծանր ամբաստանութիւն մը ըրած ատենախն.  
Եթէ ոչ՝ հաւատացեալերը պազեցընել՝  
օտարացընել իրենց հարազատ եկեղեցինե-  
րէն, արհամարհելի ընել եկեղեցականաց  
խօսքը ժողովրդոց առջեւ, կասկածելի ընել  
նոցա սեպհական հովիւներուն վարդապետու-  
թիւնը, — եւ այնպէս գիւրաւ որսալ ժողո-  
վուրդները իրենց կողմը՝ եւ միթէ այս կեր-

պով չէ որ որսացին բողոքականք նաեւ մեր աղդին մէկ մասը. այս հնարքով չէ որ օտարացուցին ատենով կատինք եւ Յոյնք մեր ժողովրդոց մէկ մէկ մասը իրենց սեպշական հայրենի եկեղեցին ու եկեղեցականներէն . . . :

Թեթեւահաւատ կամ անհաւատ մարդիկ ալ ամէն ժամանակ հակառակ ելած են եկեղեցականաց. եւ ասոր պատճառն եւս նոյն է. վասն զի եկեղեցականը ժողովրդոց հաւատք եւ բարեպաշտութիւն քարոզովն է, եւ նորա պաշտօնն է՝ անհաւատութեան գէմ անդադար պատերազմիլ բանիւ եւ գործով, հերուն անոր իմաստակութիւնները, եւ զգուշացնել ժողովութը սուսանուն փիլիսոփայ ու հենէ. Ասոր համար է որ Գաղղիոյ մեծ յեղատիսութեան ատենը, ասկէց գրեթէ 70 տառի առաջ, այնպիսի սաստիկ հալածանք հանեցին խռովարաբները եկեղեցականաց գէմ, այնչափ մարդ ջարդեցին անոնցմէ, եւ մնացածներուն ալ աշխարհքէ աշխարհք հալատիսն փախչելուն ու ցրուելուն պատճառ զան: — Գանք մեր աղդին:

Մեր ազգը ընդհանրապէս ազատ եղած է այսպիսի ընդհանուր հակառակութենէ աշխարհականաց՝ ընդգէմ եկեղեցականաց. ընդհակառակն՝ գրեթէ ամէն ժամանակ աչք գոցելով եկեղեցականաց վրայ տեսնուած պակասութիւններուն գէմ, միշտ պատուալ եւ պատկառանօք վարուեր է ու կվարուի նոցա հետ: Վասն զի կարծես թէ ընական ողջմատ թեամբ մը միտքը գրած է թէ եկեղեցականին անձնական պակասութիւնները չեն իրնար արդելք լինել նորա պաշտօնին ուրառութեանն ու վարդապետած բաներուն ուղղութեանը: Գիտէ որ թէպէտ եւ տգէտ ու զակատաւոր, ախտաւոր ու կեղծաւոր եկեղեցականը մեծ պատախան ունի տալու Աստուոյ առջեւը, բայց անոր գատաւորը ինքը է: Գիտէ որ եկեղեցականին թեթեւ պակասութիւնն ալ մեծ կերեւնայ աշխարհականին՝ նորա պաշտօնին բարձրութեանն ու սրբառութեանը պատճառաւու, ինչպէս լուսապայնառ լաթին վրայի բիծն ու արատը. ուստի երբ որ չարախօսութիւն մը լոէ եկեղեցականի մը վրայ, կարծես թէ խօսին միտքը խուզայ Առաքելոյն խրատը թէ «Զերիցուէ լշարախօսութիւն մի ընդունիցիս, բայց երլուք կամ երիւք վկայիւք.» այսինքն՝ քահանայ մարդու վրայ չարախօսութիւն որ սես, մինչեւ որ երկու երեք հաւատարիմ կաներով չհաստատուի այն չարախօսու-

թիւնը՝ եւ ոչ ընդունիս զայն, թող թէ հաւատաս, թող թէ ըստ այնմ խօսիս կամ գըրես կամ գործես: Խակոյն կըսէ քովինին թէ «Թող եղայր, քահանային մողքը մի առնուր, քահանային անէծքը գէշ բան է, քահանայի բամբասանքը չարչարանք կըերէ: Եւ այն: Եւ թէ որ չպարտըկուելու աշխարհածանօթ մէկ պակասութիւնն ալ յիշելու ստիպուի, չի մոռնար գէթ խօսքին մէջ աւելցընելու թէ «Հեռի սուրբ կարգէն»:

Ի՞նչ է հապա քանի մը լրագրաց եւ օրագրաց այս տարիներս ըրածը. որ անդուռն ըերանով եւ անսանձ համարձակութեամբ (զոր կամաւ կամ ագիտաբար ազատուրիւնն կարծեաց կանուանն) ոչ պատրիարքի կըխնայէն, ոչ եպիսկոպոսի, ոչ վարդապետի, ոչ քահանայի, ոչ սարկաւագի, ոչ տիրացուի, ոչ աբեղայի, եւ իրը թէ աղդին անենայն անցեալ՝ ներկայ եւ ապագայ թշուառութեանցը պատճառ եկեղեցականք լինէին, զամէնքը առ հասարակ կդատեն ու կդատապարտեն ծանր ծանր խօսքիրով: — Միթէ իրաւցնէ գոցա ըրածն ալ բողոքականի կամ՝ անհաւատի սկզբունքներէ առաջ կուգայ, ինչ պէս որ կըսեն ոմանք: Մեք չեմք կարծեր կամ գէթ չեմք կարծեր որ ամէնքն ալ այն պիսի աղդակարծան սկզբունքներէ շարժին այդ լեզուն բանելու եկեղեցականաց գէմ Մեր կարծիքն այս է թէ այն լրագրաց ըրածը իմաստակուրեան եւ անձնական հակառակուրեան պտուղ է միայն, եւ ոչ այլ ինչ: Եւ յիրաւի երբ կտեսնեմք որ այնպիսի մոլեգին յօդուած նոր գրողները ստէպ կոպարծին իրենց հայութեանը իրենց կուտարչականուրեանը վրայ, չեմք կրնար ըսել թէ նոցա միտքը աղդերնիս բողքական կամ անկրօն ընել է. եւս առաւել իրենց գրուածքին ոճը (որ հեռու է բռոքական քարոզիչներու եւ անկրօն փիլիսոփաներու խորհրդածեալ գրուածքներուն ոճն) հեռու կըսնէ զմեզ կամկած ելէն որ բողոքականութեան կամ անհաւատութեան հոգին է նոցա այն խօսքերն ըսել տուողը: Ուստի կմնայ մեր կարծիքը՝ թէ սոսկ աղորմն իմաստակուրեան եւ անձնական հակառակուրեան պտուղ են այնպիսի գրուածքները, թէպէտ եւ նոյնպէս եւ նոյնչափ վնասակար՝ որչափ բողոքականացն ու անհաւատիցը:

Խօստավանիմք ցաւով սրտի, պատուական ընթերցողք, թէ իմաստուն եւ խոհական գրիչներ խիստ սակաւ են գեռ մեր աղդիս մէջ: ինչպէս նաեւ ամենայն նոր արթընցող ազ-

գաց մէջ։ Ուրեմն եւ չզարմանամք որ կէս իմաստուն, այսինքն անխռչեմ եւ թեթեւամիտ գրիչներ՝ պիտի չպակսին մէջերնիւ, մինչեւ որ գէթ իրենց խամութիւնը ճանչնալու չափ հասունան, խոչեմանան ու ծանրանան։ Զմունամք որ իմաստակին ձեռքի գրիչն ալ զէնք է, ինչպէս իմաստունին ձեռքինը. բայց ճշմարիտ իմաստունը գիտէ զայն բանեցընել յօդուա, սուստ իմաստունը իվնաս անձին եւ այլոց, իսկ իմաստակը՝ խննթի պէս յաջ եւ յահեակ կշղացընէ զայն. ոչ թշնամին կճանչնայ եւ ոչ բարեկամը, եւ երբեմն ինքզինքն անգամ մոռնալով իր թըրովը ինքզինքը կիսոցուէ ու չիմանար. Իսկ եթէ մէկը նորա ըրած խենթութիւնը գուրս հանէ եւ ուրիշներուն խմացընէ որ զգուշանան անկից, նորա իմաստակրիւնը իսկոյն կրտադուրեան կդառնայ, անձնական վրկմանդրուրեան կելնէ, եւ հայհոյանօք ու յիշոցներով, անէճքներով ու խեղկատակ ծաղրածութիւններով աները, խանութներն ու փողոցները կլեցընէ.

Աչա այսպիսի իմաստակութեամք գրուած կերեւնան քանի մը լրագրաց այս տարիները ընդգէմ շատ մը եկեղեցականաց, մանաւանդ թէ ընդգէմ անենայն եկեղեցականաց առ հասարակ ուղղեալ անհիմն ու անապացոյց խօսքերը. եւ սոցա աղղեցութեամքը կահմոււին ու կլրսուին տեղ տեղ ոչ միայն ընդգէմ եկեղեցականաց, այլ եւ ընդգէմ եկեղեցականութեան, այլ եւ ընդգէմ եկեղեցոյց, այլ եւ ընդգէմ հաւատոյ յախուռն զբուցուածքներ, որոց պտուղը շատ դառն կուգայ հարկաւ կրիմս ամենայն աղգասիրաց։

Ժամանակիս եւ մեր աղցին մէջի եկեղեցականաց պակասութիւնները յայտնի են եւ մնութ, եւ մէկը չկայ որ կարուլ լինի ու բանալ զնոսին. բայց գիտեք որն է անոնց գլխաւորը. — Ոչ թէ փառամոլութիւնը. այն՝ ամէն ժամանակ եւ ամէն աղգաց մէջ անոնուած է շատ եկեղեցականաց վրայ. Ոչ թէ արծաթսիրութիւնն ու զօշաքաղութիւնը. ասոնք ալ անսոլոր ու չլրսուած պակասութիւններ չեն շատ եկեղեցականաց վրայ. Ոչ թէ փափիկասիրութիւնն ու աշխարհասիրութիւնը. երբ կամ ուր չեն տեսնուած փափիկասէր կամ աշխարհավար եկեղեցականներ. Ոչ թէ տղիտութիւնը. ամէն ժամանակ եւ ամէն տեղ դտնուած են տղէտ եկեղեցականներ. Ոչ, սոքա չեն ժամանիս եկեղեցականաց գլխաւոր պակասու-

թիւնները. Ո՞չ ապաքէն սոքա եւ սոցա նըման պակասութիւնները երանելի չայրն մեր Մովսէս Խորենացին ասկէց հաղար հինգ հարութ տարի առաջ աչքով սկսեր էր տեսնել մեր ազգին եկեղեցականներէն մէկբանիին վրայ ու ողբացեր էր այս խօսքերով. « Զար- թիր երեմիս, զարթիր եւ ողբա հանդերձ « մարգարէտեամքը որ ինչ թշուառացաքս « եւ որ ինչ թշուառանալցու եմք. գուշա « կեա զյառնել հովուաց տիտաց, որպէս երբե « մըն Զարարիս (գուշակէր) յիսրայէլին։ — « Վարդապետք տխմարք եւ ընդինքնահաճք « (իրենք իրենց հաւնած), անձամբ առեալ պա « տի եւ ոչ յևառուծոյ կոչեցեալ, արծարով « ընտեալ եւ ոչ Հոգեավ, ուկեսեր, նախանձուն, « թողեալ զհեզութիւն՝ յորում Սասուած բը- « նակէ, եւ գայլք եղեալ՝ զիւրեանց հօս զիշա « տերով : — Կրօնաւորք կեղծաւորք, անձնա « ցոյցք (պարծենիոտ), մնափառք, պատառտ « սէրք քան թէ աստուածաւէլք. — Վիճա « կաւորք (եկեղեցականք) հապարք, գատա « սացք (գատաստաններու կոիւններու քա « լող), զրաբանիք (զրպարտող, չարախօս), « Ճոյլք, աաեցողք արուեստից (ուսմանց) « եւ վարդապետական բանից, սիրոլք վա- « ճառաց եւ կատակերգութեանց. — Աշտ « կերտք (եկեղեցականաց) հեղզ առ ուսումն « եւ փոյթ առ խվարդապետել, որք նախ « քան զտեսութիւնն աստուածաբանք» : — Հապա որն է արդեօք ժամանակիս եւ մեր ազգին մէջի եկեղեցականաց պակասութիւններուն գլխաւորը. — որը պիտի լինի՝ եթէ ոչ այս, որ այժմու մեր եկեղեցականներն ալ նրանին են այժմու մեր աշխանականաց։ Այս է աչա եկեղեցականաց զիսաւոր, եւ գրեթէ մի միայն ային զարնող պակասութիւնը, այնի ամենայն սորա հետեւանքն է։ Եթէ Խորենացւոյն մարգարէտահրաշուղբին վերսոյիշեալ խօսքերը կարգալու ատեն ծափ կզարմնեն ոմանք զւայլելով, ու կգովեն անոնց ճիշդ յարմարիլը մէր այժմու եկեղեցականաց, ինչ իրաւամք աչքերնին կիակին որ չկարդան, եւ ականջնին կըզոցեն որ չլրսեն նոյն սրբոյն, նոյն մարգարէին, նոյն ողբին մէջ, աշխարհականաց համար ըսածները, մանաւանդ այս խօսքերս. « Ժողովրդականք վէսք (յանդուգն, գոռոզ), « ստահակք (չար, լիրք), մեծախօսք, անվաս « տակք (արժանաւորութիւն չունեցող). այ- « սեցողք (կուռասէր), վնասակարք (մէկուն « մէկալին տունը քանդող), փախչողք իժա- « ռանգութիւնէ (եկեղեցիէն ու եկեղեցական « ներէն հեռու քալող) . . . — Իշխանք ապը-

«տամբքը (սանձի չեկող), գողակիցք գողոց, «կծկք, կծծիք, ժլատք, ադահք, յափշտա- «կողք, աշխարհաւերք, ազտեղասէրք, ծա- «ռայիցն համամիտք (իրենց ծառաներուն «խելքէն) . . . եւ բարձումն առ հասարակ յամե- «նեցունց սիրոյ և ամօրոյ»:

Հասկըցուեցաւ արդեօք թէ որն է ժամա- նակիս եւ մեր ազգին եկեղեցականաց գլխա- ւոր պակասութեանց աղբիւրը. Հասկըցուե- ցաւ արդեօք թէ որքան կանիրաւին այն ի- մաստակներն որ՝ որ եւ իցէ բերնէ կամ գրչէ ելած կամ պատմուած զրպարտական լուրը կառնուն յաղթանակաւ կհրատարա- կեն՝ այլանդակ տրամաբանութիւններով, եւ բարեմիտ ժողովրդեան միտքն ու սիրու կպղտորեն. Հասկըցուեցաւ արդեօք թէ ինչ մեծ ամօթէ է ազգասիրի եւ արդարախրի սուստ անուններովը պարծեցող լրագրի մը գործիք լինել անձնական վրկճխնդրուրեան նաեւ ընդ- դէմ այնպիսի եկեղեցականաց, որոց թե- րեւս մի միայն պակասութիւնն է . . . իրենց եկեղեցականուրիւնը . . . :

Սպաս ուրեմն ժամանակիս պիտոյքը եւ ազգիս պատիւն ու յառաջադիմութիւնը կը- պահանջեն սաստկապէս՝ որ ինչ եւ իցէ կեր- պով վերցուի մեր մէջէն այս նորաշունչ հա- կառակաւթեան հոգին, որով օրէ օր աւելի բորբոքելու վրայ է տեղ տեղ անվերջանալի կոռուոյ մը հրդեհը լիմէջ եկեղեցականաց եւ աշխարհականաց, մանաւանդ թէ քանի մի աշխարհականաց ընդդէմ բազմաթիւ եկե- ղեցականաց, եւ առ հասարակ ամենայն եկե- ղեցականաց:

Եթէ ազգը գիտուն եւ բարեկիրթ եկեղե- ցականներ կուզէ, ոչ ապաքէն նախ՝ եղած- ներուն յարգը պիտի ճանչնայ, — եթէ

կան, — եւ ապա ամենայն ջանք եւ առա- տաձեռնութիւն իգործ պիտի գնէ բանալու այն կանոնաւոր եկեղեցական ուսումնարան- ները, բարեկարգ վանքերը, ժառանգաւո- րաց գպրոցները, որոց լոկ անունները քանի տարիէ իվեր կլըսուին, եւ այնչափ լսուեր են որ կարծես թէ իրօք ալ բացուած են, եւ մեծ յառաջադիմութեան մէջ կդբանուին:

Փառք Աստուծոյ որ մեր ազգը այն խաւա- րային լուսաւորութեան հաւատացող յիմար- ներէն չէ որ կըսէին ատենով, ու թե- րեւս գտնուին ոմանք որ այժմ ալ ըսեն, թէ «Մեզի եկեղեցական պէտք չէ» . — այլ ամէն մարդ կաղաղակի թէ «Մեզի գիտուն եւ բարեպաշտ եկեղեցականներ հարկաւոր են», եւ իրաւունք ունի: Բայց այս խօսքին հետեւան- քը ինչ է. միթէ այս՝ որ եկեղեցականներն ու եկեղեցականութիւնը ատելի ընեն ազգին. ոչ ապաքէն ընդ հակառակն պէտք է եկեղե- ցականներուն պատիւը նախ նոցա ճանչը- նել ու պահել տալ, եւ ապա այլոց: Աշխար- հականին չէ տրուած զեկեղեցականը խրատել եւ կրթել. բայց աշխարհականին պարտքն է յորդորել եւ ըստ խմիք նաեւ ստիպել զեկե- ղեցականս՝ որ մէկզմէկ խրատեն եւ կրթեն: Խոկ եկեղեցականին միշտ տրուած է առաջ- նորդել աշխարհականին. եւ գեռ շատ ժա- մանակ մեր ազգին մէջ ալ եկեղեցականին պաշտօնը պիտի լինի նաեւ գիտութեամբ լուսաւորել զաշխարհականս, մինչեւ որ ազ- գային կամ օսար համալսարաններէ ելած աշխարհական քաջահմուտ վարժապետներ շատնան մէջ գիտութիւններն ու արուեստները, եկեղեցականաց ձգելով՝ աստուածաբանական վարդապետութիւններն ու քրիստոնէական ուղիղ եւ սուրբ բարոյականին ուսմունքը:

### Բ Ա Բ Ո Յ Ա Կ Ա Ն

Սիրեմք զիրեար, քանզի քիչւոր մընացաք,  
Ժամ իժամէ սիրտ մի փափուկ կորուստք.  
Սերտ միանան թող սիրտքը մեր ցաւագին,  
Եւ միշտ մընան առ իմիմեանց անմերկին:

ԼԱՄԱՐԹԻՆ:

